

« գենքեր շինենք առանց մեր գործարանները կե-  
« ցընելու, առանց մեր արուեստները դադրե-  
« ցընելու . խաղաղութեան արուեստներուն մէջ  
« ալ նոյնպէս մեծ ըլլանք՝ ինչպէս որ մեծ ենք պա-  
« տերազմիարուեստին մէջ, գօրաւոր ըլլանք միա-  
« բանութեամբ, եւ յոյսերնիս յԱստուած դնենք,  
« որպէս զի ինքը յաղթել տայ մեզի այսօրուան  
« դժուարութեանց և ապազայձախորդութեանց:»

« l'entir nos usines, sans arrêter nos métiers ; soyons  
« grands par les arts de la paix comme par ceux de  
« la guerre ; soyons forts par la concorde, et met-  
« tons notre confiance en Dieu pour nous faire  
« triompher des difficultés du jour et des chances  
« de l'avenir. »

Այս ատենախօսութիւնը ստեղ ստեղ ծափահա-  
րութեամբ ընդհատեցաւ . ետքը սկսաւ մրցանա-  
կաց բաշխումը՝ նուազարաններու ձայնովը :  
Երածշտաց խումբը 500 հոգին աւելի էր . 220ը  
երիկ մարդ, 220ը կին, 70ը տղայ . նուազարանի  
կողմանէ ալ 250 փշողական գործիք կար, 120 հա-  
սարակ շուրակ (քեման), 50 միջին շուրակ (ալրո),

40 մեծ շուրակ (վիօլոնչէ) և 55 քնար (հարփ) :  
Անկեց ետքը կայսրն ու կայսրունին իրենց ազ-  
գականներովն ու ուրիշ պայտական մնամեծ-  
ներովը մէկտեղ իշան քեմեն ու պարտեցան մըր-  
ցանակ առնողաց ձեռագործներուն առջևն որնոն  
շարուած էին . եւ ինչ կարգով որ եկեր էին  
նոյնպէս դարձան Թիւյիլրի :

## Գ. ՀԱՆԴԻՍԱՐԱՆ ԱՇԽԱԲԱԴԻ ՄԱՐԴԿԱՆ

### ՖՐԱՆՔԼԻՆ

(Նարայարութիւն).

Միացեալ նահանգաց օր ըստ օրէ գօրանակն  
ու եւրոպայի մէջ անուն նանելը տեսնելով՝ Սնգ-  
դիոյ տէրութիւնը սկսաւ մտմտալ թէ: այն կուռոյն  
վերջը աղէկ պիտի ըլլայ իրեն նամար, մանա-  
ւանդ որ ժողովուրդն ալ արդին սկսեր էր գանգա-  
տիլ տուրքերու շատենալուն ու վաճառականու-  
թեան իյնալուն վրայ : Սնգդիացիք մտքերնին  
դրած ըլլալով թէ Սմերիկացիներն ուսք նախողը  
ֆրանքլինն է, յոյս ունին որ անոր ձեռքովը նաշ-  
տուրիւն ընելու դիւրին պիտի ըլլայ իրենց . ուստի  
1778ին սկիզբները, մինչդեռ ֆրանքլին Գաղղիոյ  
մեռ բանագնացութիւնը տաք տաք առաջ կրտա-  
ներ, իր նին բարեկամներէն ումանք Սնգդիայտէրու-  
թեան կողմանէ զանազան պայմաններ առաջար-  
կեցին իրեն՝ նաշտութեան նամար . բայց ֆրանք-  
լին յանձն չառաւ, բայլով որ թէպէս պատերազ-  
մն առաջ կրնային Սմերիկացիք զոհ ըլլալ իրենց  
տրուած արտօնութիւններուն նաստառելովը,  
բայց նիմա որ Սնգդիային բաժնուիլ կրւզեն՝ այն  
արտօնութիւնները բաւական չեն, կատարեալ  
ինքնիշխանութիւն պէտք է : Տրուեցան բարե-  
կամներն այս բանիս . վասն զի թէպէս իրեն իրա-

ւունք տուին՝ բայց իրենց նայրենեաց օգտին ալ  
օգնութիւն մը չէին կրնար ընել : ձերմս Հըրբ  
բարեկամը Լոնտրա դառնալէն ետև քուղը զրեց  
ֆրանքլինին, կաղաչէր կրպաղատէր որ գոնէ իր  
կողմանէ առաջարկութիւն մը ընէ կամ խորհուրդ  
մը տայ : Ֆրանքլին պատախանեց իր բարեկա-  
մին . « Արիստրոյ բահաստեղծը կըսէ թէ աշխար-  
հիս վրայ որշափ որ կորսուած բան կայ նէ, լուս-  
նին մէջ պիտի գտնուի . թէ որ այս խօսքը իրաւ է, լուսնին  
մէջ շատ մը լաւ խորհուրդներ պիտի  
գտնուին, անոնց ալ մէկ մեծ մասը իմ խորհուրդ-  
ներս են անշուշտ որ այնչափ անզամ տուեր և՛  
այս զրծողութեան նամար, ու կորսուեր են»: Սա-  
կայն որովհետև հրամանքդ կըխնդրես՝ պիտիկ  
խորհուրդ մըն ալ նորէն տամ, թէպէս և ամենեւին  
յոյս չունիմ որ մտիկ ընող գտնուի : Միայն Աս-  
տուած է որ կարող է միանգամայն թէ բարի խոր-  
հուրդ մը տալ՝ և թէ անիկայ բանեցընելու իմաս-  
տութիւն : Գուք այս զարշեկի պատերազմով ու  
ձեր անոր մէջ ըրած բարբարոսութեամբը կրուըն-  
ցուիք ոչ միայն Սմերիկայի կառավարութիւնն  
ու վաճառականութիւնը, այլ և՛ որ չարազոյնն է՝

ամբողջ մեծ ժողովրդեան մը համարումն ու սէքը, որ հիմակուընէ զձեզ աշխարհիս ամենէն անզգամ ազգին տեղ դրեք է, անոր սերունդներն ալ զձեզ նոյնպէս պիտի համարին : Տարակոյս չկայ որ հաշտութիւն կրնաք ընել, բայց զմեզ կառավարելը մտքերնեղ պիտի հանեք : »

Անզդիացիք Ֆրանքինի այս խրատը հինգտարի և ակամայ կամօք կատարեցին . իսկ այն միշոցին բաւական համարեցան քանի մը թերեւ առաջարկութիւններ ընել Ամերիկացւոց, խոստանարով որ 1765էն ետև դրուած օրենքները ետ առնուն, եւ իրաւունք տան որ իրենց կուսակալներն ու գօրավարներն իրենք ընտրեն : Ֆրանքին Գաղղիոյ տէրութեան հետ ըրած դաշնադրութիւնը նոր ստորագրեր եք՝ երբոր այն առաջարկութիւններուն մէկ օրինակը բարեկամներէն մէկը իրեն հասուց Անզդիայէն : Պատասխան զրեց անոր քէ « Ամերիկան Գաղղիոյ զիրկը նետուեցաւ .

ինքը իր չափը զիտցող առաքինի օրիորդ մըն էր . անզուք մօրու մը (խորը մայր մը) զինքը դուրս ըրաւ, անունը աւրեց, կեանքը վերցընել ուզեց : Բոլոր աշխարհն անոր անմեղութիւնը կըճանչնայ ու իրեն տէր կելլէ : Բարեկամները կըփափաքէին որ շէնքով շնորհքով տուն տեղ ըլլայ... ես միտքս դրած եմ քէ այն պատուական ու պատուաւոր օրիորդը բարի եւ օգտակար տանտիկին մը պիտի ըլլայ, եւ քէ այն ընտանիքն որ զինքը այնպիսի անարժան կերպով դուրս ըրին՝ երկար ատեն պիտի ցաւին զինքը կորաբնցընեխուն վրայ : » Վերշապէս Ֆրանքին հասկրցուց ամենուն ալ քէ այն առաջարկութիւններուն ատենը անցաւ, եւ ասկէց ետքը Անզդիան պիտք է որ Ամերիկայի ինքնիշխան ազատութիւնը ճանչնայ, ու Ամերիկացւոց հետ բարեկամ ըլլայէն ու վաճառականութիւնընելէնի զատութիշկապակցութեան չսպասէ :

(Նարայարութիւնը յաջորդ բուոյն մէջ :)

## Գ. Հ Ա Յ Ա Զ Ե Ա Ն Թ Ա Ր Ա Ն

ԳՈՒԱՆՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ :

Արենէն անունով Փարիզու ուսումնական շարագրին մէջ Պարոն Ռևիժինի գաղղիացին յոդուած մը հրատարակեց ամսոյս 24ին, այն երկու նորատիպ գրուածքներէն առիր առնելով՝ որոնց վրայ խօսեցանք ամսագրոյս է և Թ թիւբրուն մէջ : Պարոն Ռևիժինին այն խղճմտանքաւոր մատենագիրներէն է որ ի ընէ ճշմարտասէր ու քննասէր են . տեսած կամ լսած բաներնին ոչ երբէք շտկէ: շիտակ կընդունին, այլ առաջ լու մը հասկընալու կընային ու եռքը գիր կանցընին . ասով ուրիշներուն ալ անմոլար առաջնորդ կրտսան այսպիսի գրուածքները . և երեւ յանկարծ սխալ կարծիք մըն ալ ունենան կամ ծուռ խօսք մը զրած ըլլան, իմանալնուն պէս քէ սխալեր են՝ սիրով կըշուկին . կարդացողներն ալ երբոր կընակընան քէ այն սխալանաց պատճառ՝ ուրիշներուն տուած ծուռ տեղեկութիւնն է, և ոչ քէ իրենց անձնական կիրքը եւ կամաւոր պակասութիւնը, անոնց վկայութիւնը մեծ ոյժ կունենայ իրենց առջևն ու գրուածքնին կարդացող շատ կըզբունուի : Պարոն Ռևիժինին անա այսպիսի մատենագիրներէն մէկն է : Արդէն ուրիշ ժամանակ օսմանէան տէրութեան մէջի քրիստոնեայ եւ մահմե-

PROFESSION DE FOI DE L'ÉGLISE ARMÉNIENNE.

Une revue littéraire qui se publie à Paris, l'*Athènæum*, vient de donner dans le numéro du 24 novembre un article de M. Ubicini sur les deux ouvrages récents dont nous avons entretenu nos lecteurs dans nos numéros 7 et 9. M. Ubicini est un de ces écrivains consciencieux aimant avant tout la vérité, jaloux de tout soumettre à un examen raisonné, n'acceptant et ne reproduisant aucun récit, aucune assertion sans recherches faites par eux-mêmes et sans contrôle. Les ouvrages écrits dans cet esprit acquièrent bientôt l'autorité qu'ils méritent, et cette autorité devient d'autant plus grande que la bonne foi de l'auteur est mieux connue, et qu'il la manifeste par son empressement à rectifier lui-même ce qu'il a pu avancer d'inexact. S'il est constant que l'intention d'altérer les faits n'a jamais égaré sa plume, si sa candeur éclate aux yeux du lecteur, ses livres ne tardent pas à jouir de l'estime d'un public éclairé et nombreux. C'est un devoir pour nous d'affirmer que tel est le cas pour M. Ubicini. Les notices intéressantes et détaillées qu'il a données sur les populations chrétiennes et musulmanes